


իր Հայրը, մեր արդի զբականութեան հուրիզոնէն ալ անհետացաւ դէմք մը՝ որուն սիրով պիտի տայի՝ ինչպէս մանուկ մ'իր ամենասիրելիին՝ սա սիրուն բառը. «Հայրէկո»:

Հ. Ղ. Բժիշկնա

ՔԱՂԱՔԱԿԱՆՔ



Ժարուն և Միացիալ Շահանգը. — Փիլիպուսիամները. — Դեղին ցիլի վտանգը. — Գաղղիոյ բաժակիթ ամկում:

Դեռ ամենուն մտցին մէջ թարմ է մամուլի յուզումը՝ Ճարոնի և Միացիալ նահանգաց ընդհարման մը կարելիութեան պատճառաւ: Այսօրուան օրս Խաղաղական ովկիանոսը առաջին դիրքը կը զրաւէ աշխարհի զարգացման մէջ, ինչ որ քիչ առաջ մտածելու բան չէր, և այս՝ երկու տեսակէտով, քաղաքական և տնտեսական:

*

Խաղաղական ովկիանոսի արեւելեան ափունը լայնածաւալ գծով մը բռնած են Միացիալ նահանգը: Ասոր համար ալ Ամերիկա՝ իր տիրապետութեան վիճակուած կը համարի այդ անսահման ծովկերը՝ իրենց արշիպեղագուներով, արդէն իսկ ապացոյցն ալ տուաւ 1898ի Ապանիոյ դէմ պատերազմով. և դեռ ցոյց կ'ուզէ տալ բանամայի պարանոցին հատման համար ըրած ջանքով, զոր 1915ին կը կարծէ լմանել:

Իր դիմաց կայ Զինական կայսրութիւնը, ույնչափ ընդարձակ, այսու հանդերձ բաղաքանութեան մէջ կրաւորական դիրք մը ունի, և ո՛վ գիտէ դեռ մինչեւ երր պիտի շարունակէ:

Ամիոյ ծովկերաց վրայ ելաւ սակայն ուրիշ տէրութիւն մը, որ թէպէտ համեմատութեամբ իր դրացիներուն շատ փոքր՝ սակայն վճռական կերպ մը կը ցուցնէ

ծայրագոյն Ալբեւելը և գուցէ Եւրոպիոյ մէջ ալ. իր ունեցած դիրքն է՝ որ ասոր կը նպաստէ: իր ուժերուն զարգացմամբ, Ճարոն կրցաւ երկու մեծամեծ յաղթանակներ տանիլ (1894–95 Զինաց և 1904–05 Ռուսաց դէմ), որ իր մեծութիւնն ու փառքը եղան: Անզդիա ալ չվարանեցաւ դաշնակցութիւն մը կազմելու:

Ճարոնը հին ատենէ ի վեր ճարտար հէներ էին, իրենց արշաւանքի ասպարէզն էր Քորէչյէն և Զինաստանէն սկսեալ մինչև Մէքսիդյոյ և Փիլիպպեանները: 1868էն վերջ, քիչ շատ ուրիշ կերպարանքի տակ կատարուեցան նոյն գործողութիւնը: Ֆորմոզայի տիրապետութիւնը, Զինաստանի արշաւանքը, Քորէչյի նուանումը՝ 40 տարուան մէջ՝ ոչինչ բաներ չեն: Դիտելու բան մ'ալ է, սակայն, այս ամէն դէպքերուն մէջ, իրենց տոկուն յարատեւութիւնը, և յարմար առթին փութով որոշողութիւն տալը՝ ամէն դէպէտ և միջոցէ օգտուելու համար: 1905ին Լոնդոնի մէջ կնքուեցաւ Անզդիոյ և Ճարոնի դաշնադրութիւնը. Անզդիոյ ծրագիրն էր Ամիոյ մէջ մեծագոյն թշնամիտ մը ազատիլք: չմունանք Գաղղիա – Ճարոնական դաշնագութիւնն ալ:

*

Քիչ մը վերը յիշեցինք Փիլիպպեանները, հոս ալ քանի մը տող: Ճարոն Ալեմը տեսան տէրութեանց հետ կրնայ շատ իրնդիրներ ունենալ, իսկ Միացիալ նահանգաց հետ՝ հատ մը միայն, որ աշքին փուշ եղած է: Երբոր Ամերիկացիք Փիլիպպեանց տիրացան և զաններ կրթել սկսան, ասիկայ ուրիշ արդիւնք չունեցաւ բայց եթէ վառել ընիկները ազատութեան սիրով, գէնց վերցնելու փորձ ալ ըրին՝ ի նպաստ Ճարոնի շարժելով՝ Քալիֆունիայի մէջ ուսանողական ինդիրներու միջոց: Արդէն ժողովուրդը այս կղզիներու տիրելուն գոհ չէ. Ուուզվէլթ ալ հասկցուցած է որ Փիլիպպեանները երկայն ատեն ձեռքելնին պիտի չմնան: Բայց անոնց անկախութիւնը նոյն իսկ իրենց վնասաբեր կ'ըլլայ.

իսկ ձարոնի ձեռքը մաւն ծայրագոյն արեւելքի գերիշխանութիւնը կը ցուցնէ։

Ասոնք են որ Միացեալ Նահանգները կը վրտովին. ասոր համար ելան ուսանողական հարցերը. Սան-ֆրանչէսցի մէջ 28,736 հասարակաց վարժարաններու աշակերտներէն 98 միայն ձարոն են։

Խաղաղականի մէջ պատերազմի մը՝ Միացեալ Նահանգց պատրաստ չեն. նաւային ոչ մէկ հիմ ունին, և ոչ ալ բաւականաշափ զրահաւոր։ Իսկ ձարոններուն՝ կը պակսի զրամ. արդէն իրուսի պատերազմին մէջ գործածած զրամը Զիներու տուգանքն էր, ուսւերէն ունեցած ակնկալութիւնին՝ պարապի ելաւ։ Աշխարհիս ամէն կողմը զրամական ճնաժամեր եղան. այլ Թորիոյին՝ մէկ միլիառ ու կէս կը հաշուուի. Այսու հանդերձ անհամար ընկերութիւններ հաստատուցան երկրին մէջ՝ իր ելեւմուտքը բարտորելու համար։

Ձարոնց ամենազիրագրզին են, յաջողութեամբ հպարտանալու հակամէտ։ Խաղաղութեան բարեկամները զայս անտեսչեն ըներ։

*

Ասիկայ բաւական ընդհանրացած գաղափար մ'է, որ օր մը առաջ կամ վերջը կրնայ իրականութիւն դառնալ. թէաէտ ոչ այնպէս ինչպէս միջին դարու մէջ՝ բայց Ամերիկայի ծովային քաղաքներուն ուրակոծումը կարելի բան մ'է։ Առ այժմ ըստպանացող՝ իր ամէն յառաջադիմութիւններով ձարոնն է միայն։ Բայց այս շապացուցաներ թէ իրենց միայն ենթակայ են զարգացման։

Յառաջեղեալ նպատակի մը գործազրութեան հարկ եղած յարատեւութիւնը՝ մողու ցեղին նկարագիրն է. իրենց յատկութիւնն են. դիւրութեան ոճեր սորվիլ, արուեստից հետեւիլ, կազմակերպուելու, հասարակաց բարեւոյ համար զոհել անձնական շահերը։

Ճիշտ է որ ձարոնի գաղթականներուն երկիր պէտք էր, և այս պէտքը կը լրացնեն այժմ Ֆորմնազ և Քորեան. և գուցէ

երրորդով մը բոլորովին գոհանար եթէ բարեկամական դաշնադրութիւնամը իրեն յանձնուէր Փիլիպպեանց գերիշխանութիւննը։ Ճարոնացի թէ ծողովուրդը և թէ պաշտօնատարները այնպէս հեռատես քաղաքագութեան են՝ որ քաղաքական անխոհէմ գործ մը իրենց համար զժուար է։ Ժողովրդեան հարցն է որ զիրենց աշխարհակարութեան կը մղէ։

Մողոլներու ամրողջ թիւը ճիշդ սահմանել զժուար է. բայց ընդհանուր՝ Զին, Քորիէս և ձարոն հինգ հարիւր միլիոնը կ'անցնի. անոնց իրարու հետ սերտիւ միացած են, ընկերական և կրօնական հասարակաց գաղափարներով, լեզուի նոյնութեամը, և քաղաքակրթութեամբ մը՝ որ ժամանակին շատ զարգացած էր։

*

Արդէն ծանօթ բան մ'է Գաղղիոյ բանակին փիզիքապէս և մանաւանդ բարոյապէս անկումը։

Յետ 1870-71ի պարտութեան, Գաղղիա բուռն ճիզ մ'ըրաւ իր զինուուրական ոյժը վերհաստատելու, հանգերձ մեծամեծ զոհողութիւններով. ասոր հանդէպ բնական է անտարերե չթաց Գերմանիա. և այսպէս երկու տէրութեանց մէջ անդադար մրցում մը ծագեցաւ, բայց Գաղղիա ինքնիրը յոզնած զգալով՝ թեւերը մողվեց. վասն զի մարզկան բազմութիւն չունէր։ 1902ին ծնունդներու թիւը 845,378 էր իսկ 1905ին 807,292. Եթէ զետ աճում մը կայ, ան ալ առողջաբանութեան զարգացմամբ՝ մահերու նուազելէն յառաջ եկած է։

Ժամանակին Գաղղիա ամենէն բազմամարդն էր Եւրոպայի մէջ, բայց երթալով կ'ինայ՝ և պիտի ինայ ինչպէս կը ցուցնէ հետեւեալ ցանկը

	1851	1906
Գաղղիա	35	39 (միլիոն բնակիչ)
Գերմանիա	35	60
Անգլիա	27	43
Խտալիա	24	33

Բայց իր այսչափ նուազման հակառակ՝
ամէն ճիգ կը լնէ բազմամարդ բանակ մը
պահելու համար . իր երիտասարդներէն
80,2 զինակիր են՝ իսկ Գերմանիոյ մէջ՝
54,8:

Եթէ մինչեւ հիմայ Գաղղիա իր հակա-
ռակորդին հաւասար կը պահէ բանակ մը,
բայց չկընար միշտ այսպէս շարունակել.
վասն զի ասոր համար պէտք է ծանրա-
բեռնէ ծայրայեղ կերպով իր զինուորու-
թիւնը, և այս բազմացական յեղացրջու-
թեան մը պատճառ կընայ ըլլալ . շատ
ատեն չկայ՝ այս բանիս հակառակ ցոյցեր
ալ եղան : Բանակին բարուցելուն համար
գործածուելիք միակ միջոց՝ զօրքերը
պակսեցնելն է:

Փորձառու զօրավարներու կարծիքին
հակառակ՝ հաստատուեցաւ զինուորութեան
երկամեայ շրջանը, հետեւանցն այն եղաւ
որ բաւական զօրավարներ՝ պատասխանա-
տուութենէ ազատ ըլլալու համար՝ սուրեր-
նին տէրութեան յանձնեցին: Հաւասարու-
թեան օրինաց հաւասարիմ մնալու հա-
մար նոյն կանոնը զրին նաեւ հեծելազօր-
քին և թնդանօթաձիգներուն վրայ, և ա-
սով տկարացաւ իր այրումին՝ համեմա-
տութեամբ իր մրցակցին՝ որ հետեւակնե-
րու շրջանը երկու տարւոյ իջեցուցած ժա-
մանակ՝ նոյն պահեց միւսներունը :

Պատերազմի մէջ թշնամույն վախ աղ-
դողը հեծելազօրքն է. արդ՝ Գաղղիոյ թշն-
ամին պատերազմի մէջ՝ այս վտանգէն
ալ ապահով է:

Պատերազմի նախարարն զրիթէ հեղի-
նակութիւն չկընար ունենալ բանակներուն
վրայ անոր փոփոխութիւնը խորհրդակա-
նաց ցմահաճոյցներէն կախումն ունենա-
լուն համար : Դարձեալ չունի իշխանու-
թիւն ժամանակնին անցած կամ ծերացած
զօրավարները արձկելու . 6245 65 տա-
րեկան են իր ծեր զօրավարները՝ իսկ
Գերմանացուցը՝ 54: Զօրավարներու յա-
ռաջիւազառումը արժանիցէն աւելի պաշտ-
պան խորհրդական մ'ունենալէն կախումն
ունի : Հետեւարար զարմանալի չէ զի-
նուորաց մէջ աժգոնութեան ձայները . մե-

ծերու յարգանքը կամաց կամաց կը նուա-
զի . ազգային զրօշը նախատելլը՝ պա-
հեստի զինուորուներուն “հայրենասիրութիւնն”
է: Պակսած է խստութիւնը, պատիճները
հաճոյցի փոխուած . անցեալ տարրուան
ապստամբող բանակը Ափրիկէի ովասիւ-
ները ճամբորդութիւն մ'ընելու գնաց :
Եւ սակայն ժամանակին պատերազմական
ազգ մ'էր Գաղղիան:

Թղթա. Հ. Վ. ԽԱՆՊԵԿԵԱՆ

ՃԱԲՈՆԻ ԳԱՀԱԿԱԼԱԿԻԱՆ ՃԱՄԻ

Դեկտեմբեր ՅՈՒ Ապագաժողովոյն հանդէպ ար-
քունական ատենաբանութեանց՝ յետ Ֆրանսայի
և Ռուսայի հետ բարեյաջող յարաբերութիւն-
ներն և բարեբաստ դաշնադրութիւնները նշանա-
կելու, կը յիշեցնէ թէ ձաբոնի արտաքին քա-
ղաքականութեան հիմը՝ անզդիական դաշնակցու-
թիւնն է. կը հաստատէ թէ թոփոյի և Ռուշին-
քընի վարչութիւնները արգահատանօք կը դիմեն
մամուլի և քանի մը գրիչներու ոչ ողջամիտ
գործը, և թէ երկու ազգերն ալ խաղաղութեան
սիրոյ են, մանաւանդ որ ասոնց մէջ բարեկա-
մութիւնը ոչ միայն օգտակար՝ այլ բացարձա-
կապէս կարենոր է, խաղաղականի խնդիրը շփո-
թութիւն մը չպատճառեր, և Խիջին Ամերիկայի
մէջ ալ ճաւեռն զաղթականութեան կէճը գոհա-
ցուցիչ կերպով յատով կը հարթուի : Հետեւ-
արար արեւեան զաղթականութեանց համար
ընկերութիւն մը կազմուելու վրայ է՝ Գացուրը
հին նախարարին հոգածութեամբ : Ապա կը ծան-
րանայ շինական իննդրուն վրայ՝ որ ձաբոն
զարչութեան ուշազբութիւնը գրաւած է . ան-
հանոյ կնծիր մ'է Քորէա - շինական սահմաննե-
րու խնդիրը, և եթէ Զին գեռ դիմադրէ, այն
ատեն ձաբոն իր բանակները պիտի առաւելու ի
քինթաթոի:

Այս բանախօսութենէն պայծառ կը տեսնուի
ձաբոն բաղաքականութեան դիտաւորութիւննե-
րու որ ցամաքին վրայ կ'ուզէ ուագը հաստատել
և Մանչուրիոյ մէջ կատարուելիքներով Քորէա-
յի զաղթականութեան գործը ի կատար հանել,
Ասիոյ բաղդին իրաւարարն ըլլալու համար :

Հ. Խ.